

կխուկան՝ կփախչին, եւ ասոնք բռնելը շատ
 դժուարութեամբ եւ աշխատութեամբ կլի-
 նի, երբեմն ալ հրացանով զարնելով. բըռ-
 նուածն ալ շատ անօթի պահելով ու տկա-
 րացնելով՝ հազիւ կարելի է ընտանեցնել:
 Կնային որ ասոնցմէ եզ եղածը չառնուն, վասն
 զի եղջիւրովը կզարնէ եւ մարդ ալ կսպաննէ:
 Պօտիզ (պիւսիքի) ըսուած ճանճը եզներուն

ու կովերուն շատին նեղութիւն կուտայ՝
 սաստիկ խայթելովը, այնպէս որ խեղճ կեն-
 դանիները իրենց լուծը կկտորեն, կփախչին
 ու լեռնէ լեռ կընկնին: Ասոր ճարը հող կամ
 փողի է, որ պէտք է առնուլ զարնել այն
 ճանճին թառած տեղին վրայ. կամ թէ լա-
 թով մը զարնելու եւ գտնելու սպաննելու է
 պօտիզը:

ԱԶԳԱՅԻՆ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՔԻ ԵՒ ԽՆԴԻՐՔԻ.

ԱՐԳԵՕՔ Ո՞Վ ԷՐ ԿԱՄ Ի՞ՆՉ ԷՐ ՆԱԽԻՋԵԻԱՆԻ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌԸ.

Շատ ճշմարտութիւններ կրնան գտնուիլ
 որ խսկոյն չեն յայտնուիր, ու հարկ ալ չէ
 որ շուտով յայտնուին՝ որպէս զի օգուտէն
 աւելի չլինի անոնց յայտնուելուն վնասը:
 Ասոնց կարգէն են նաեւ քանի մը պատմա-
 կան ճշմարտութիւնք ժամանակիս, որ զատ
 գրքով պիտի հրատարակուին, եւ թերեւս
 շուտով. բայց անոնց մէջէն մէկը հարկ է
 այժմէն բացատրել, որովհետեւ ուշացընելու
 չիգար. եւ է այս թէ «Արգեօք ո՞վ էր կամ
 ինչ էր նախիջեւանի երկպառակութեան
 պատճառը»:

Ճշմարտութեան վրայ խօսող մարդը հե-
 ոու պիտի լինի ամէն տեսակ կողմնապահու-
 թենէ, խարդախութենէ եւ անձնական ա-
 տելութենէ կամ կրքէ: Եթէ մեք այս պա-
 կասութիւններէն մէկը տեսնէինք խզմտան-
 քով մեր վրայ, ամենեւին ձեռք չէինք զար-
 ներ այդ հարցմունքին պատասխանը գրե-
 լու, որպէս զի մեր գործոյն եւ խօսքին մէջ
 պակասութիւն չգտնուի, եւ խօսքն ու գոր-
 ծը մէկզմէկ սուտ չհանեն, ինչպէս որ շատ
 անգամ կպատահի:

Ո՞վ էր կամ ինչ էր ուրեմն նոր նախիջե-
 վանի մէջ քանի տարիէ ի վեր եղած երկպա-
 ռակութեան, այսինքն ժողովրդեան երկու
 իրարու հակառակ փառքիս բաժնուած՝ կռիւ

ընելուն պատճառը: — Ոմանք կրսեն թէ
 այս ինչ անձն էր, ոմանք թէ այն չէ, հասկա
 այս անուն մարդն էր, ոմանք՝ թէ այս
 ինչ առեւտրական պատահմունքն էր, ոմանք՝
 թէ քաղաքին կառավարութեան վերաբե-
 րեալ այս ինչ խնդիրն էր, ոմանք՝ թէ նա-
 խիջեւանի եկեղեցիներուն փողերն էր որ Խա-
 լիպեան Յարութիւն աղայէն կպահանջուէին,
 եւ նա իբր թէ չէր ուզեր տալ, Բայց աւելի
 զարմանալին այս է որ ոմանք ալ կըսէին ու
 ասդիս անգին կգրէին՝ թէ նախիջեւանի ժո-
 ղովորդը երկուսի բաժնողը այժմու Առաջնորդն էր:

Յիրաւի զարմանալի բան, եւ քիչ մը նը-
 ման այն ռամկական առակին որ կըսէ թէ
 «Վարպետ գողն զտանուտէրը գող կըռնէ»:

Այդ Առաջնորդը ո՞ւր էր, աշխարհիս ո՞ր
 ծայրը՝ ո՞ր անկիւնն էր այն ատենն որ նա-
 խիջեւանի ժողովուրդը վաղուց երկու կու-
 սակցութիւն (փառքիս) բաժնուած, մինչեւ
 քահանայ մարդ՝ այն կուսակցութիւններէն
 մէկուն գլխաւորին կենացը դէմ դաւաճա-
 նութիւն ըրած համարուելով՝ մոտթովի
 բանտը ձգուած էր, եւ միւս կուսակցութեան
 մարդիկը հինգ վեց տարի էր՝ կերթային ու
 կուգային, շատ ալ ստակ կվասնէին այն քա-
 հանան ազատելու համար: Առաջնորդը ո՞ւր
 էր՝ երբոր նախիջեւանցուց մէկ մասը իրենց

Հին քաղաքագլխոյն (կօրօլային) վրայ գանգաաներ գրած էր աէրութեան, ըսելով թէ ինքն իշխանաբար ու բռնաւորապէս կհառավարէ քաղաքը եւ քաղաքացւոց փողերը կը վասնէ: Այդ Առաջնորդը ո՞ւր էր երբոր հանգուցեալ ներսէս Կաթուղիկոսը Խալիպեան Յարութիւն աղային ձեռքը յանձնեց լիուլի վստահութեամբ եկեղեցական փողերը՝ առանց շահ կամ տոկոսիք ալ պահանջելու անկից: Ո՞ւր էր այդ Առաջնորդը երբոր իրեն նախորդը զիջանելով Խալիպեան իշխանին հակառակորդաց գանգաաներուն ու բողոքներուն, նոցա մէջէն վեց հոգի պատգամաւոր որոշեց որ եկեղեցական փողերուն հաշիւները եւ փողերը պահանջեն, եւ նոքա մինչեւ 128 հազար բուլլի առնելիք ցուցուցեր էին անոր վրայ: Ո՞ւր էր այս Առաջնորդը՝ երբոր նորա նախորդը գիր գրի վրայ կգրէր ներքին Գործոց Ոստիկանին՝ Խալիպեանին հակառակորդաց գրգամամբն ու գործակցութեամբը, որ վիճակին փողերը Կաթուղիկոսին իրաւանցը տակ եւ Խալիպեանին ձեռքը չմնան: Ո՞ւր էր այս Առաջնորդը՝ երբոր նորա նախորդին նոյն խորհրդակիցներն ու գործակիցները հանգուցեալ ներսէս Կաթուղիկոսին կոնգակները ամենեւին բանի տեղ չգնելով՝ վրան ծանր ծանր ամբաստանութիւններ կգրէին Տէրութեան, պնդելով թէ «Կաթուղիկոսը միայն կրօնական խնդիրներու կրնայ խառնուիլ, իսկ վիճակներուն անմիջական կառավարութեանը վրայ, եւս առաւել վիճակներուն արդեանցը վրայ ամենեւին իշխանութիւն չունի»: Ո՞ւր էր այս Առաջնորդը՝ երբոր հակառակորդները այնչափ սաստկացուցին իրենց ընդդիմութիւնը առ բարեյիշատակ Կաթուղիկոսն ներսէս՝ Խալիպեան իշխանին պաշտպան կենալուն համար, մինչեւ որ Մատթէոս սրբազանը Առաջնորդութենէն ձգուածի պէս (ապօրինաւոր հրամանաւ Կաթուղիկոսին)՝ երկու տարիէն աւելի Մոսքուա եւ Փետրպուրկ քաջուած կընակէր, մինչեւ որ ներսէս Կաթուղիկոսը առ Աստուած փոխեցաւ, եւ նախիջեւանի երկպառակութիւնը անով

ալ պակսելուն տեղը օր ըստ օրէ սաստկացաւ: Եւ ահա այն միջոցին էր որ Գերապատիւ Այվաղեան Գարբիէլ Վարդապետը Առաջնորդ գրուեցաւ Վիճակիս, այսինքն 1857-ին ետքը: Նախիջեւանի ցաւալի երկպառակութեան համբաւը առաջին անգամ լսած էր Գ. Վարդապետը նոյն տարւոյն ամառը Քէոզոսիոյ մէջ. Փետրպուրկ օր գնաց ու առաջնորդութեան պաշտօնն ընդունեցաւ, ներքին Գործոց Ոստիկանարանին գիււանը եղած գրուածքներէն հասկըցաւ անոր Հին եւ նոր պատճառները, գոնէ ըստ մեծի մասին: Եկաւ Մոսքուա, այն տեղը քանի մը պատուաւոր նախիջեւանցիներու պատահելով, որոց մէկն էր նախիջեւանի այն ժամանակին խաղաղասէր քաղաքագլուխը՝ մեծարգոյ Ալաճալեան Սիմէոն Ալան, — լսեց դարձեալ այն երկպառակութեան պատճառներն ու ողբալի հետեւանքները: Եկաւ Սերպիուսով, այն տեղն ալ լսեց երկու կուսակցութիւններէն ալ պատահած նախիջեւանցիներէ իրենց մէջի կռիւներուն ինչ աստիճանի զայրացած լինելը: Հասաւ Քիշնեւ, ու այն տեղ լսեց Մատթէոս Սրբազանէն թէ ոչք են եւ ինչ են նախիջեւանի երկպառակութեան պատճառները: Դարձաւ Օտեսոս, եւ նոր Ռուսիոյ Կուսակալ կոմս Սթրոկոնովէն լսեց դարձեալ այն ամօթալի կռիւներուն չգաղբիլը, եւ յորդորուեցաւ մէկ օր մը առաջ զանոնք գաղբեցընելու, ինչպէս որ ինքն ալ հաստատ միտքը գրած էր ընել:

Արդ ինչ ըրաւ Առաջնորդը: — Ձմեռը անցածին պէս աճապարեց գնաց նախիջեւան, աչօք տեսաւ եւ ականջներովը լսեց երկու կողմէն, մանաւանդ թէ ամէն կողմէ, ժողովրդեան երկպառակութիւնը եւ անոր իսկական պատճառները: Տեսաւ որ կան այնպիսի պատճառներ զորս վերցընելը իւր ձեռքը չէր ամենեւին, այսինքն առեւարական ոստիութիւններ, քաղաքական խնդիրներու եւ հաշուատեսութեանց վէճեր, եւ այլն. կար եւս այնպիսի պատճառ, — եւ կեղեցական փողերուն խնդիրը, — որ իրեն պարտքն էր քննել, դատել, լուծել, եւ այն-

պիտի վերջ մը տալ անոր որ մէկմ' ալ չնորոգուի, եւ ժողովրդեան երկպառակութիւնը անով նորէն չսաստականայ: Եւ այս բանիս համար ինչ ըրաւ. — 13 օրէն աւելի գրաւոր բերանացի տեղեկութիւններ հաւաքեց այն խնդրոյն վրայ, — որոյ մանրամասն ստորագրութիւնը Եօրնեմեակին մէջ պիտի տեսնուի, — եւ Յունիսի 25-ին հրաւիրեց իւր իջեւանը նախիջեւանի եկեղեցեաց երէցփոխանները հանդերձ քաղաքական իշխաններով եւ 40-ի չափ պատուաւոր ժողովրդականներով: Եւ նոցա միաձայն հաւանութեամբը վերջացուց այն եկեղեցական դրամոց խնդիրը:

Կյիշեն արդեօք այն մեծարոյ անձինքը Առաջնորդին այն օրը իրենց խօսած յորդորակը կամ խրատը որ 4 ժամէն աւելի քշեր էր: Նա չէր արդեօք իրենց ըսողը եւ զանազան օրինակներով հաստատողը թէ որչափ վնասակար է իրենց ըստ հոգւոյ եւ ըստ մարմնոյ այն անմիաբանութիւնը եւ բազմամեայ երկպառակութիւնը: Նա չէր արդեօք համարձակ յանգիմանութեամբ նոցա հասկըցընողը թէ որքան աստուածընդդէմ գործ է իրենց ըրածը, որ Աստուծոյ ծանր պիտոյիցը համար նուիրուած փողերը՝ նիւթ եւ պատճառ բաներ են այնպիսի սոսկալի կռուոյ եւ հակառակութեան, որոյ համբաւը բռնած է Փեթրպօլսկէն մինչեւ Քիշնեւ ու մինչեւ Էջմիածին: Եւ նորա խաղաղարար եւ հաշտարար խօսքերուն ուժովը չէր արդեօք որ այն ժողովականք յօժարակամ սիրով ձեռք դրեր էին այն վաւերագրոյն որ նոյն փեղը շարագրուեր է, եւ յորում կըսուի. «Մեք ներքոյգրեալքս... ժողովեալք ի խորհուրդ... յեալսելոյ զկարծիս եւ զխորհուրդս նորա (Առաջնորդին) հաւանեցաք եւ հաւանիմք՝ զի այս խնդիր եկեղեցական դրամոց պահանջելեաց ի Յարութիւն Աղայէ Խալիպեան աւարտեսցի ըլլորովին եւ անգարձ եղանակաւ ըստ առաջարկութեան նորին Տեղակալ Հօր, այսինքն հաշտութեամբ եւ խաղաղութեամբ, դադարելով այսուհետեւ յամենայն հակառակութեանց եւ յընդդիմաբանութեանց եւ վիճամանց» եւ այլն:

Արդ այն հաշտութիւնը կատարելէն ետեւ ինչ ըրաւ արդեօք Գ. Առաջնորդը որ կարենայ մէկը ըսել եւ հաստատել թէ նա եղաւ պատճառնախիջեւանի ժողովրդեան երկուքի բաժանուելուն: — Գիտեմք ինչ ըրաւ: Այն հաշտութենէն երկու օր ետքը 14 պատուաւոր իշխանաւորաց առջեւը ընդունեցաւ Խալիպեան Յարութիւն Աղայէն նախ 50,000 ռուպլի արծ. ազգային Խալիպեան ըսուելու Ուսումնարանը կանգնելու համար, եւ երկրորդ՝ նորա խոստումը, որ Ս. Խաչ վանքին մէջ եւս եկեղեցական Դպրոցին շէնքը կանդնէ իւր ծախքովը: Մեծ յանցանք պէտք է համարիլ Գ. Առաջնորդին որ չկրցաւ կասկածիլ թէ այն հաշտուող իշխանաւորաց մէջ կգտնուէին այնպիսի անձինք, որոց սրտին մէջ հակառակութիւնը խօրունկ եւ բազմաճիւղ արմատներ ձգած էր, բայց եւ ինչ կրնար ընել: Իւր նոր ձեռք առած Առաջնորդութիւնը չէր թողուր որքանի մը ամիս ուշանայ նախիջեւան, եւ գիտէ թէ ինչ կերպով պիտի վարուին իրարու հետ այն նոր հաշտուած կուսակցութիւնները, ուստի իւր պարտքը ըստ բաւականին կատարած համարելով, եւ մնացեալը Աստուծոյ կամացը եւ քաղաքին խոհական իշխանաւորաց եւ քահանայից ձգելով՝ դարձաւ գնաց իւր գործերուն:

Տարի անցաւ, նախիջեւանի այն կուսակցութիւնը որ վախճանեալ Կաթուղիկոսին կոնդակները բանի տեղ չէր գներ, ամենայն հնարք բանեցուց որ նորընտիր Կաթուղիկոսին մէկ կոնդակովը նորէն ոտք հանէ եկեղեցական փողերուն խնդիրը, որով եւ զարթեցրնէ առաջինէն ալ աւելի կատաղութեամբ այն դադարեալ կարծուած հակառակութիւնները: — Գ. Առաջնորդը ինչ յանցանք ունէր այն բանին մէջ:

Նոյն կուսակցութիւնը մարդ յուզարկեց Էջմիածին որ Սինօղի հրամանով Գ. Գաբրիէլ վարդապետը գատաստանի կանչուի: Սինօղը պատասխան տուաւ թէ օրինաւոր քննութեամբ եւ վաւերագրով եւ Տէրութեան հրամանով վերջացած խնդիրը նորէն դա-

տաստանի տակ ձգել կարելի չէ առանց
Կայսերական հրամանի, ասոր վրայ նախիջե-
ւանի երկպառակութիւնը աւելի զայրացաւ :
Առաջնորդը ինչ յանցանք ունէր :

Նոյն կուսակցութիւնները Կատարինաս-
լաւի կուսակալ Սիւլերս կոմսին յորդորանօ-
քը իբր թէ նորէն հաշտուեցան իրարու հետ ,
եւ վրան երկու ամիս չանցած՝ դարձեալ
սկսան իրենց կռիւները : — Առաջնորդին
յանցանքը ինչ էր այն ատենը :

Եւ միթէ նա չէր որ նոյն տարին , այս-
ինքն 1862-ին սկիզբները , երբորդ անգամ
գնաց նախիջեւան , ու յորդորանք , խրատ ,
քարոզներ , աղաչանքներ , ամէն ջանք ի գործ
դրաւ որ Կուսակալին սկսած հաշտութիւնը
ամբողջանայ եւ հաստատուի : Միթէ նա չէր
որ նախիջեւանի մէջ հաշտութեան եւ սի-
րոյ եւ միաբանութեան իբրեւ կեդրոն կու-
ղէր կանգնել 400 աշակերտի Գպրոց մը . եւ
ինքը չէր որ յետ խօսելոյ գլխաւոր ժողո-
վրդականաց հետ՝ կամեցաւ նաեւ հասա-
րակութիւնը ժողովել , եւ ամենուն հասկը-
նել իւր գիտաւորութիւնը , զամէնքը յոր-
դորելով յեղբայրութիւն եւ ի հաշտութիւն :
Նա ինչ յանցանք ունէր՝ եթէ խօսքերը չըն-
դունեցաւ այն խեղճ հասարակութիւնը՝ որ
խաղաղիկ դարձած էր քանի մը խռովասի-
րաց եւ ինչ ըսելիքը ինքն ալ չէր գիտեր :

Երբոր նոյն տարին , նոյն օրերը , Գ. Առաջ-
նորդին նախիջեւանէն դուրս ելլելուն պէս
եկաւ հասաւ այն տեղը խռովասիրաց մեծ
պատգամաւոր եւ խորհրդական եւ գործա-
կալ՝ Երկու ճող անունով հայհոյական տետրա-
կին հեղինակը , եւ ուրիշ շատ մեծագործու-
թեանց (ըստ նոցա) կատարողը , միթէ Գեր.
Առաջնորդն էր կառքերով ու ձիերով անոր
ընդառաջ վազողը , եւ ովսանաներով քաղաք
ընդունողը . . .

Գիտեմք որ երբ նոյն երիտասարդը եր-
կու օրէն ետքը յանկարծակի պաշարուեցաւ
իւր փանը մէջ Տէրութեան զինուորներէն
ու վերցուեցաւ տարուեցաւ Փեթրպուրկ , եւ
Տէրութեան գէմ յանցաւոր գանուող չա-
րագործաց բերդը բանտարկուեցաւ , կար-

ծիք ընողներ եղան թէ այն պատուհասին
ալ պատճառ Առաջնորդն էր . բայց ոչ ապա-
քէն շուտով իմացան եւ նորա՝ թէ Գ. Առաջ-
նորդը բոլորովին անգէտ եւ անտեղեակ էր
այն վստանգաւոր երիտասարդին գործերուն ,
եւ թէ մտքէն ալ չէր անցած որ այնպիսի
որոգայթ մը լարէ անոր՝ որ երբ եւ իցէ
իրեն ուրիշներու համար փորած փոսերէն
մէկուն մէջ պիտի լինար :

Ոչ . Գեր. Առաջնորդը չըբաւ այն երիտա-
սարդին այն թշնամութիւնը եւ գարանա-
գործութիւնը՝ ինչ որ իրեն գէմ ըրին՝
անկից տարի մը ետքը՝ նախիջեւանի խռո-
վասիրաց գլխաւորները , — ինչպէս որ լսած
եմք , — մարդ յուղարկելով ետեւէն մինչեւ
էջմիածին , որ ոչ միայն եպիսկոպոսական
ձեռնադրութիւն չառնու յանկարծ , այլ եւ
եթէ կարելի է՝ այնտեղը մնայ , գուցէ եւ
ստոնասունը փակուի , ու նորա տեղը իրենց
մէկ ուրիշ Առաջնորդ մը յուղարկուի , եպիս-
կոպոս մը կամ Արքեպիսկոպոս , որ Գ. Վար-
դապետին ըրածները քանգէ , իրենց հակա-
ռակորդները նախիջեւանէն աներով տեղե-
րովը հալածէ հանէ , եւ այնուհետեւ խա-
ղաղութիւնը եւ հաշտութիւնը արապետէ
նախիջեւանի մէջ , այնուհետեւ Ուսումնա-
րաններ բացուին այն քաղաքը . Տպարաններ
հաստատուին , Հիւսիս , Հարաւ , Արեւելք ,
Արեւմուտք անուններով օրագիրներ հրատա-
րակուին . Երկու ճող չէ , երկու հարիւր , եր-
կու հազար երեսներով մատենաներ տպա-
գրուին , այնպէս որ ուսոմ գիտութիւն եւ
լուսաւորութիւն լցուի տարածուի նախիջե-
ւանի մէջ՝ իբրեւ զՎուրս բազումս որք ծած-
կեն զծովս :

Իմացուեցան ուրեմն թէ ով է եղեր նա-
խիջեւանի երկպառակութեան պատճառը . . .
այն թողումք առ այժմ . գոնէ այս իմացուե-
ցան արդեօք թէ այժմու Առաջնորդը չէ
եղեր այն երկպառակութեանը պատճառ , եւ
թէ նա ընդհակառակն՝ կրցածին չափ աշ-
խատեր է պատճառ լինել խաղաղութեան ,
հաշտութեան , սիրոյ եւ միաբանութեան , եւ
մինչեւ ցայժմ լիակատար յաջողութիւն

գտնելու բաղձը չէ ունեցած. թէպէտ եւ
այսու ամենայնիւ կերեւի թէ չկարծեր որ
հասած լինի դեռ այն ժամանակը՝ յորում

բռնադատուի ըսելու. « Բժշկեցար զԲաբելոն,
որ եւ նա ոչ բժշկեցաւ. թողցուք զնա »:

ԱՂ. ՊՅՅԱՅԵԱՆ.

ՀԱՆԵԼՈՒԿ.

Գեղեցիկ կըս-կըլորիկ
Անտառի եմ թըռչունիկ.
Երբ մանկունք եւ պատանիք
Կըբանան վըրաս ժանիք,
Կըբանդեն խեղճիս տունիկ,
Վայ կընեմ, ճըւամ սաստիկ:
Կըբերթեն կարմիր շապիկս,
Իս կընեն մօրէ մերկիկ:
Կըպատենն ողջ ի մեղրիկ,
Կըթաղեն խոր տապանիկ.
Իսկ իրենք մեծ ու պըզտիկ
Կըցընձան իբր ի հարսնիք,
Ու կըսեն մէկիկ մէկիկ,
Ամէն տարի բարով հասնիք:

Յունուարի Հանելուկն է ՀԱՄԲԵՐՈՒԹԻՒՆ

Վերայիտող ամսագրոյս, ԳԱՐԲ. Վ. ԱՅՎԱԶԵԱՆ:

ՀՐԱՄԱՆՍԻ ԳՐԱՔՆՆՈՒԹԵԱՆ. Ի Թեոդոսիա, Ի 16 Փետրուարի 1865.

Ի Տպարանի Խալիպեան Ուսումնարանի ազգիս Հայոց.